

Բ Ա Ռ Ա Ջ Ն Ն Ո Ի Թ Ի Կ Ն

ԱՇԽԱՐՀԱՅԱՌ ԼԵՁՈՒԿՆ ԳԱՆԻ ՄԻ ԲԱՌԵՐԸ.

Թապալել. — Խրիմու լեզուին մէջ այս բառը կգործածուի իբրեւ ձղել, նեկել, (արմազ): Կերելի թէ ելած է գրոց քաւալել բառէն, որ զլորել կնշանակէ. կամ թէ սապալել բառէն, որ է շրջել, (skijirdikf):

Թե որ. — Գրոց քե կամ երե շաղկապը պարզ կերպով գործածելը աամկորենին մէջ՝ անշուշտ աւելի լաւ է՝ քան թէ ըսել՝ քե որ, երե որ. ինչպէս նաեւ աւելի լաւ է երբ քան թէ երբոր: Այս բառերուն վերջի որ շաղկապը տաճկերենին հետեւութեամբ գրուած է, որ երբեմն քի շաղկապը էյեր եւ հաչան բառերուն ծայրը կաւելցընեն ու կըսեն, էյեր քի (թէ որ), հաչան քի (երբ որ):

Թնդակոր. — Տաճկաց քոի բառին գիմացը այս բարդը հնարուած է յոմանց, որ եւ սովորական դարձեր է այժմու աշխարհաբառ՝ եւս եւ գրաբառ գրուածքներու մէջ: Բայց Ստեփանոսի լեհացւոյ ձեռագիր բառարանին մէջ նրեք բառը կայ նոյն նշանակութեամբ, — իբր թէ հուր ես, կրակ տուղ; — որ գէթ կարճութեամբը քնդակոյէն լաւ է՝ իբրեւ բարգութեան աւելի յարմար. վասն զի քնդակորսահից, քնդակորսախոմք, քնդակորսաձոյլ, քնդակորսարան ըսելու տեղը՝ կրնամք աւելի թեթեւ կերպով կազմել հրեհսահից, հրեհսախոմք, հրեհսաձոյլ, հրեհսարան բառերը:

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ի Ք

ԳԱՋԱՐՆ ՈՒ ՇՈՂԳԱՄԸ ԹԱՐՄ ՊԱՀԵՂՈՒ ԸՆԳՉԱՆՈՒՐ ՀՆԱՐՔ.

Հաստարմատ կանանչեղէնները, ինչպէս գազարը (հալուճ, մորխով), շողգամ (շաղղամ) եւ ասոնց նման բոյսերը լաւ պահելու համար, աշնան վերջի օրերը հանէ գետնէն, քանի որ սաստիկ սառոյցները սկսած չեն, եւ օդը չոր է: Արմատները հողէն հանելէդ ետեւ, անոնց վրայի տերեւները փրցուր, բայց խիստ կարճ մի՛ կտրեր. յետոյ արեւուն մէջ փռէ ու վրաները կտրտած տերեւներէն շարէ Թեթեւ կերպով՝ որպէս զի անոնց վրայի հողը չորնայ ու Թափթրփի. եթէ օդը լաւ չէ, ծածքի տակ փռէ: Անկից ետքը չոր տեղ մը կամ գետնափոր շտեմարանի մէջ դիր զանոնք՝ ուր որ չկարենան պաղիլ, ու չոր աւազի մէջ Թաղէ, բայց այնպէս որ մէկմէկու չգալին, այսինքն առաջ կարգ մը շարէ՝ մէկմէկէ երկու իրեք մասնաջափ հեռաւորութեամբ, ու վրան կարգ մը աւազ տարածէ. այնուհետեւ նորէն շարէ, եւ այնպէս մինչեւ մէկ երկու կանգուն

բարձրութեամբ կրնաս դիզել: Այս կերպով պահուած գազարն ու շողգամը մինչեւ նորին առանց աւրուելու կպահուին:

ՇԻԹՆԱՍԻՆՁ ՇԻՆԵԼՈՒՆ ԿԵՐՊԸ.

Շրթնասինձը այժմ շատ կգործածուի Թղթեղէն կպընելու, եւ աւելի դիւրին՝ աժան ու մաքուր է՝ քան Թէ հասարակ սոսինձը (քուրգալ), խիւսը (մալիզ), սինձը (չիրիչ) եւ այլն: Այս շրթնասինձը շինելու կերպը այս է: Սոսնձին աղէկն ու կպչունը առ, եփ ջրի մէջ հալեցուր, ու քանի որ ջրիութիւնը անցած չէ՝ մէջը քիչ մը շաքարջուր խառնէ, մաքուր մաղէ մը անցուր, նորէն եփ մը տուր, եւ քանի մը կամիլ լեմնի եղ դիր մէջը: Մանր մանր տիփկներ պիտի ունենաս (գրեթէ մէկ մասնաջափ լայնքով ու երեք մասնաջափ երկայնութեամբ). այն տիփկներուն մէջի կողմը Թեթեւ կերպով ձեթ կամ նշի եղ քսէ, ու երկու շրթնասինձը անոնց մէջը լից: Շրթնա-

անձին աղէկը բարակ կլինի, քիչ մը փխրուն, բաւական թափանցիկ, ախորժահամ ու անուշկեկ: Գործածելու ատեն բաւական է որ քիչ մը ջրով կամ թէ թքով թրջես. անոր համար է որ շրքնասիւնն (1) ըսինք անունը:

ԿԱՆԹԵՂԻ ԵՂԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԳԻՒՐԻՆ ԿԵՐՊ.

Առ հաւասար չափով գայլախազ (չազմազ քա-

շը), ածուխ (skouhir), եւ գաճ (ալջը), զատ զատ ծեծէ՝ փոշի ըրէ, ու իրարու հետ խառնէ. այն խառնուրդէն անցուր եղը՝ չափաւոր բանակուծեամբ, զուտ ու յստակ եղ կլինի:

(1) Գաղղիարէն colle à bouche, ռուսերէն cyónoii kazii.

ՅՈՒՆՈՒԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՈՒՆ ԼՈՒԾՈՒՄԸ

Ա.

Կոստանդնուպօլսոյ Յունաց կայսրը Լէոն Գ, սաստիկ սէր ունէր գոհարեղինաց վրայ: Կրսեն թէ այս թագաւորը 780 թուականին սեպտեմբերի 8-ին, որ Աստուածածնայ Մննդեան տօնին օրն էր, սրբոյն Սովիայ (Այս սօփիա) եկեղեցւոյն մէջ պատարագին ներկայ եղած ժամանակը՝ կրտսենէ որ խորանին վրայ թագ մը դրուած է աւանակուռ, այսինքն ազնիւ գոհարեղէններով զարդարուած. ընչաքաղցուծենէն աչքը մուծ կոխած՝ իսկոյն կհրամայէ որ թագը խորանէն վար առնուն, իրեն բերեն. կառնու գլուխը կընէ ու իւր պալատը կդառնայ: Բայց թագին ծանրութենէն ճակատին վրայ խոցեր կբացուին, այն խոցերը կզայրանան՝ քաղցկեղի կզարնեն, ու նոյն օրը կմեռնի սեղանակապուտ թագաւորը:

Բ.

Կրսեն թէ ատենով Մոնֆլէօրի անունով դերասանը Անդրոնափոսի ողբերգութեանը մէջ Ուրբետէս ձեւացած լինելով, սոսկալի ձայնով եւ ուժով ըսեր է այս երեք տողս,

Վասն ո՞ր իցեն այդ վիշապ որ ըզգրկսովքդ շրջեն.  
Ո՞ւմ զհանդերձանորդ կազմէք որ ըզկրնիդ ձեր խուժին.  
Միքէ քարշնի զիս կամիք իտարտարոսն անագին (1):

Այս վերջին հարցմունքը այնպիսի կատաղութեամբ մը կընէ որ երակին մէկը կձամբի ու իսկոյն արիւնը կկոխէ կխղզուի:

Գ.

Հին ատենի Արաբացւոց մէջ շատ անուանի էր Համատանի բանաստեղծը, որ Պհսի-իւզ-զհ-մնն կըսուէր, իբր թէ իւր ժամանակին հրաշալիքը. սա 1007 թուականին կաթուածով կզարնուի. ուրիշները կարծեն թէ մեռաւ, կթաղեն: Գերեզմանին մէջ արթըննալով՝ Համատանին կըկանչուրուտէ. ձայնը կլսեն, իսկոյն դուրս կհանեն. բայց նա փոքր ինչ ատենէն կմեռնի ու միւսանգամ չարթըննար:

(1) Pour qui sont ces serpents qui sifflent sur vos têtes ?  
A qui destinez-vous l'appareil qui vous suit ?  
Venez-vous m'entraîner dans l'éternelle nuit ?